

Երէկը մեր հին փլըրընց այսօր...
 Ապագան կանգնեց ներկայի առաջ,
 Որպէս յաւերժի Մասիւը հըպարտ.
 Գալիքի կանչով մենք դարձանք անյողթ,
 — է՛լ չենք ճանաչի ուրիշ ոչ մի կանչ...
 Երէկը մեր հին փլըրընց այսօր...

Ողջո՞յն քեզ, երկի՛ր, լոյս ու արեւ քեզ,
 Երգը քո ճակատին թող համբոյր լինի,
 Արեւը քո դէմ միշտ պայծառ մընայ,
 Երգըդ հուր լինի ու յոյզըդ անմահ,
 Իմ շունչն ու հողին գալիք երգերի,
 Ողջո՞յն քեզ, երկի՛ր, լոյս ու արեւ քեզ,

ԱՐԱՄ ԱՐՄԱՆ

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

Հայրենական դաշտերն են այս՝ ոտքերու տակ,
 Կը հաւաքեմ բացուած վարդերն իմ երազիս,
 Ու կը վազեմ, կը խոյանամ ես ծագէ ծագ,
 Եւ ամէն շերտ հողի՛ լոյսին կը բանայ զիս...

Հայրենական ջուրերն են այս՝ ոտքերու տակ,
 Ես կը լըսեմ վարարող երգը արիւնիս,
 Ու կը լըցուիմ սիրոյ խինդովը բովանդակ
 Եւ այլքներ հեռուն կեանքին կը կանչեն զիս:

Հայրենական լեռներն են այս՝ ձիւներու տակ, —
 Օ՛ր, ես կըրգամ բիւրեղ սըլացքն իմ հողիս,
 Ու ձեռքիս մէջ հաղար արեւ ու յաղթանակ,
 Միջոցէն վեր, դարերն ի վեր կը դռնեմ զիս:

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂ

Ձեռքերու մէջ, ձեռքերու մէջն ես դուն հիմայ,
 Հայրենի՛ հող, ու կը շրջնեմ քեզ մորեզին, —
 Քանի՛ դարեր փլըրընցան սըրտիս վըրայ,
 Որ ես այսպէս ունենամ քո ափ մը փոշին:

Աչքերու մէջ ու կուրծքիս տակն ես դուն հիմայ,
 Սըրբազան հող, ու կը զրկեմ քեզ խանդազին, —
 Քանի՛ երգը ըսպանցի ես անխընայ,
 Որ դուն ապրիս, որ ես հասնիմ քո երազին:

Երգերու մէջ ու կեանքիս մէջն ես դուն հիմայ,
 Երազուած հող, ու կը մեծնանք մենք միասին,
 Թող աշխարհին քարացած խիղճը իմանայ
 Թէ ես քեզով աղէն տիրած եմ աշխարհին:

ՎԱԶԷԼ ՀԱՅՐԵՆԻ ՁՄՐԱՆ ՄԱՍԻՆ

Ծառերու ծեր, ձիւն դադաթով հարուստ եմ ես՝
 հաւատացէ՛ք.
 Կեանքի անեղ սա հէքեաթով հարուստ եմ ես՝
 հաւատացէ՛ք,
 Որքան կ'ուզէ անձրեւը գայ ու տարածուի մահը
 բուքին,
 Իմ պագերու հին հաւատով հարուստ եմ ես՝
 հաւատացէ՛ք:

Ձրմուր լի սեղան մըն է՝ օճախին շուրջ հայրե-
 նական,
 Օճախնկըու հարազատով հարուստ եմ ես՝
 հաւատացէ՛ք:
 Գուրբ ամէն որոտ ու շեղբ՝ մեծ հըրուէք մըն է
 երգի,
 Բանաստեղծի սա ճակատով հարուստ եմ ես՝
 հաւատացէ՛ք.
 Ինծի ի՛նչ փոյթ թէ կայծակներ կը հրդեհուին
 ամպերու տակ,
 Արարատով, Արարատով հարուստ եմ ես՝ հա-
 վատացէ՛ք:

ԵՐԳԸ

Նայուածքներէդ, մաղերէդ ու հասակէդ սիրա-
 կէզ,
 Մընաց լոկ երզն այս ինծի, որպէս վերջին
 բարութիւն.
 Երգի մը պէս, յերզին չափ, տե՛ս՝ կը սիրեմ հի-
 մայ քեզ
 Ու կը կըրեմ ըթններու վըրայ ըրգոյ ըս խոհունս:
 Ինծի համար դուն արգէն մաքուր ու հեղ ես
 ամյակս,
 Ձունիս ո՛չ մէկ խըլըրուում դժգոհանքի մը թա-
 ջուն,

Երգի մը պէս, երգին շափ, տե՛ս՝ կը սիրեմ հի-
մայ քեզ,
Դուն հիմայ երգ ես, դըրուած՝ դրքի մը բաց
էջերուն:
Դու միակ սէրն ես պայծառ, յաւերժական ող-
ջակէզ,
Ինձմէ յետոյ, ինձի հետ, կը պատկանիս ամե-
նուն,
Թող ուրիշներն ալ սիրեն ու քեզ պահեն ինձի
պէս,
Եւ ունենան քեզ ամբողջ՝ որպէս անվերջ բարու-
թիւն:
Երգի մը պէս, երգի շափ, տե՛ս՝ կը սիրեմ հիմայ
քեզ:

ԵՐԵՒԱՆ

Իմ հին, շատ հին Հայրենիքիս հիմայ մէկ նոր
քաղաքն ես դուն,
Վերածընող մարդու ճիգին իրար բերուած
հաւատքն ես դուն,
Կ'ապրիս տենդին մէջ դալիքին ու կը նշնես ամե-
նուն հետ,
Ու ամենուն սիրով լըցուած՝ յաւերժական բա-
ժակն ես դուն:
Իմ Երեւան, իմ քաղցր երազ, այս ո՛րքան խոր
երգիք ունիս,
Ամէն անգամ քեզ փայփայող ու կառուցող ձեռ-
քեր ունիս,
Ու տրքան ալ բերքըդ շատնայ՝ դեռ չըցանուած
հերկեր ունիս,
Սերունդներու որպէս հիացք՝ ըստեղծազործ
կըրակն ես դուն:
Ե՞րբ է եղեր կեանքըդ այսպէս Համայնական ու
սրտաբաց,
Եւ նայուածքներ բարձրացեր վեր ու տերեւներ
իջեր են ցած,
Բըսաներորդ դարն է հիմայ, հանձնրենբու
չունչն սերած,
Եւ այդ դարուն, իմ Երեւան, ա՛լ Հարազատ
զաւակն ես դուն:

Ներկադ հիմայ անցեալին դէմ յաւէտ փակուող
դուն է արդէն,
Սիրտըդ ամբողջ էր յուզումով աչքերուդ մէջ
հուր է արդէն.
Ինչ որ մընաց կարօտներէդ, ձեռքերու մէջ սուր
է արդէն,
Առաջ անցիր, իմ Երեւան, անպարտելի բանակն
ես դուն:

ԳՐԻԳՈՐ ԿԻՒԼՆԱՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Կը մատուցուիս դուն ինձի հիացումին մէջ
մըտքիս,
Աչքերու դէմ պարզուող պայծառ այդու մը
նրձան,
Քեզի ձգտող իմ որտիս թեւերն ահա կը բանամ,
Ու կը դըրկեմ քեզ հիմա, կը լիանամ զեզովդ ես:
Երազ էիր դեռ երէկ, բայց ես ահա կը տեսնեմ
Դէմքիդ գիծերն իրական՝ յորդ լոյսին դէմ հայ-
րենի.
Տու՛ք զարերով ծածկուած մերկութիւնըդ երէկի,
Ու կը շարժիս դուն այսօր՝ ովկեան մ'ինչպէս
սէրերու:
Արագօրէն աներ են մարմնիդ վըրայ բիւր դարդեր,
Արեւ ես դուն ընկալիք աչքերուդ մէջ քու
պայծառ,
Ու ես դարձած՝ քեզի հետ՝ բաժանուէմք վերջ
երկար,
Կը մանկանամ, տե՛ս ի՞նչպէս, քեզ դիտելով
անդադար:
Գանդի կը դգամ դիս հիւժող կարօտսիտն վերջ
դաժան,
Վերընձիգած սէրերուս բուրմունքն անուշ
հոգոյս մէջ,
Ու դեռ գիտեմ թէ ո՛րքան անհուն սիրով, նոր
յոյսով,
Պիտի երգեմ իմ ծաղիկին՝ քու գրկիդ մէջ՝ ան-
հո՛ւն ծով: